

Դեռ լուսինը չէր անյայտացած, երբ Մինասիկը խորունկ հառաջանք մ'արձակեց և սովորանջ հոգեվարքէ մը դալկացած՝ ջլատ րազուկները մօրը գերեզմանին վրայ զրաւ, գլուխը անոր յիշուց, յետոյ սահեցաւ՝ և թիկունքը գերեզմանին տալով պառկեցաւ, աչքերը աստղերուն տուած ...

Լուսնի լոյսը իր կիսաշէմքը կ'արծաթազօծէր, խոռոշը զեփիւռներով՝ կ'ողքային չորս կողմը. զիշերուան լոռութիւնը վերջացած կեանքի մը հանդիսաւորութիւնը ունէր. տղան կը քնանար իր մօր գերեզմանին վրայ, լուսնի մայրական փայտայնքին ներբեւ. աչքերը բաց էին, բայց չէր շնչեր ...

*

Խաչիկը գերեզմանին ճանապարհին վրայ յառաջ կու զար, և ծառերու կիսասոսերներու մէջ կը կարծէր հոգիներ տեսնել. և կը մտածէր իր խորհրդաւոր կեանքին վրայ՝ որ այնքան թշուառ եղած էր. բայց իր ընտանեաց համար թերեւս երջանկագոյնն էր: Գերեզմանները սկսան երեւալ. ամէնքն ալ թարմ էին և ամենուն ցով ողբացուներ կային, որոնց մթութեան մէջ, այդ գերեզմաններուն վրայ՝ տիսուր և սեւ պատմութիւններ կը կարդային:

Մարիամը՝ ցիւ մը ճեռուէն ցըցուց իր մօրը գերեզմանը և Մինասիկ եղբայրը, որ կարծեն կը քնանար մայրիկին գերեզմանին վրայ ընկած:

Խաչիկ մօտեցաւ անոր. արցունքը թափեց մօրը գերեզմանին վրայ, յետոյ զըրկեց Մինասիկը, բայց նա չարթնցաւ. համբուրեց անոր ճակատը, ստոի նման պաղ էր. և երբ անոր ձեռքին մէջ սեղուած գտաւ իր տուած ողորմութիւնը՝ սառած ու արծանացած մնաց ...

Այս լոպէիս մոլոր սաւանով մը ծածկուեցաւ գերեզմանը. լուսինն անյայտացաւ՝ խաւարին մէջ թողլով մնած Մինասիկը, որուն ճակատին վրայ դեռ կը մնային խաչիկին շրթունքները ...

*

Այսպէս շատ տարիներէ վերջը՝ կեանքի

յանկարծական յեղաշրջութեամբ մը, խաչիկ ներկային մէջ՝ նոր անցեալ մը կը գտնէր իրեն. կ'իմանար՝ թէ տարրեր ծնողներ, տարրեր եղայցներ ունեցած էր, ուրոնց բնակարանին մէջ էր հիմայ. կ'իմանար՝ արցունքներ հեղեղելով՝ թէ իր բետանեկան յարկը գերեզմանատունն ինքնին էր :

Հ. Մ. Պատուիսաւ.



ՀԱՅ ՀԱՆԴԵՍՆԵՐ

ՄՈՒՐՃ, (1905, թիւ 11-12):

Բնագմալեսի իմ ընթերցողներուս խոստացեր էր վերլուծութիւնն մը տալ Վ. Փափազեանի խաղ պատկերին, երբ վերջանէտը դնէր. Մարմանի ներկայ թիւին մէջ հեղինակն իր պարտը աւարտեց, ինծի կը մնայ իմ կատարել:

Այժմակութեան համար պտոյսի ելած է հեղինակն, ըլուրներու վրայ՝ որ մօտ են հայ գիւղի մը, կէս մը յոզնածութեան, կէս մըն ալ գեղեցիկ տեսարաննը հանգստեամբ վայելելու պատճառու՝ շուրջի մը տակ կը տեղաւորուի: Հետացըրութենէ և դիպուածն բերուած՝ շուտով իր դիմացը կը շարուին գիւղին տղացը, որ այն տեղերը իրենց անասունները կ'արծածէին: Ամէնքն ալ բոկոտն, խեղճ հագուած, արեւէն կիզուած, - ամէնքն ալ սակայն անհանդարու չարաճնի, խաղ մը կ'ուզեն ձեւացնել՝ ի շնորհս իրենց ցաղցցի այցելուին: — Դիտուած է թէ բնազդը կը մղէ տղացը նմանցնելու ընկերական այն կարգերը, որ աչքի զարնող են՝ ինչպէս եկեղեցականը, զինուրականը, վարչականը: Աւ Վ. Փափազեանի պատկերին փոքրիկները հոն են հիմայ, բոլըրած բլըրան լանջին, տեսարան հանելու բաղացական վարչութիւնը: Մէջերնէն ամենէն զօրաւորը գիւղապետ կ'ընտրեն, հետզհետէ կու գան զգիրը, ուտիկանները և որ ըստ կարգին և երկու գիւ-

զացի իրարու հետ խնդիր մը կ'ունենան՝ ի՞նչ բանի համար՝ իրենց ալ որոշ չեն գիտեր. այնքան չնչին է կոռուածաղիկը, բայց այս բաւական է արդէն՝ որ երկու կողմն ալ տուժէ այնքան դրամ, ցորեն, իւղ, և ի՞նչ թերը որ գիւղացիի մը յարկին տակ կրնայ գտնուիլ, որպէս զի արդարութեան րոլոր պաշտօնեաները կարենան մէջերնին բամել: Ալ ոչ ոք ուշ կը զարձնէ յանցաւորներուն. երկու կողմն ալ արդարացեր են: իրենց բոլոր թելազրութիւններուն, խուզարկութիւններուն, սպառնալիքներուն նպաստակը չէ արդարութիւնը յարեւան հանել, այլ դրամը գիւղացւոյն բասակէն և ցորենը շտեմարանէն: Անշուշտ տղաբները խաղ կը ձեւացնեն, բայց այս անարուեստ դերասանները այնքան դիտող աչք ունեցած են՝ որ կեղծ գիւղացետը՝ ոչ միայն իր զգացումներով, այլ և ճայնի աստիճանովը, հազարու եղանակով, աչքերու թարթեներով, և միւս բոլոր մարմանական թերութիւններովը՝ բուն ճիշդ գիւղացետն է, ի՞նչպէս որ պատիկը տեսած է իրենց զիւղին մէջ: Այ մարդ կը մտածէ թէ այս տղան՝ որ այսօր այնքան յարեւարմար կեղծը կը ձեւացնէ, վաղը ճիշդն ալ պիտի չընէ:

Այս է ահաւասիկ ոգին վ. Փափագեանի խաղ պատկերին. Փափագեան իր ոմին մէջ բնաւ անձնական արտօյայտութիւն մը չի ցուցներ, որ ուշազրութիւն գրաւէ:

Մորմէի բազմաթիւ լուրջ թարգմանութիւններէն կամ թարգմանարար յօդուածներէն զատ, որ ընկերաբանական կամ զրական կարեւորութիւնն ունին, կայ նաեւ ընդարձակ մատենախօսական մը, Լէօէ գրուած՝ Ն. Մատի մէկ նոր հրատարակութեան առթիւ: Ն. Մառն ալ, Լէօ ալ՝ հայկական հին կեանքով կը զրադին: Մառուզած է միկնել արքան անունը, զոր թաթարներ կու տային բրիստոնէից: Դիտած է թէ « արքառունը յատկապէս բաղկեդոնիկ քրիստոնեաների անունն է: Բառը մոնղոլական չէ, փոխառուած բառ է: Նրան կարելի է բացատրել հայերէն արքայուն բաղկան աղօթքս առնեն. մեր եղարբըն հետ մեզ վասն այն են ի

կոչւում էին մելիխու, որ նշանակում է թագաւորական: Այս « արքառուն » էլ նոյն մորով պիտի գործածուած լինի հայ քաղկեդոնիկների վերաբերմանը »: Լէօ հին վկայութիւններ կը բերէ, որով կը ցուցնէ թէ արքայունը ոչ թէ քաղկեդոնիկներուն արուած անունն է՝ այլ իշխանակուն, բազարարագն կը նշանակէ: Այս բառը շատ զրացցոցեր է նաև եւլուպացի զիտունները: Լէօի հետ մենց ալ չենց կարծեր որ Ն. Մասի տուած մեկնութիւնը գոհացուցիչ ըլլայ: Հիներէն՝ միայն ըստ Օրբելեանի չէ՝ որ արքայունը կամ արքաւուն՝ քրիստոնեայ կը նշանակէ. իրմէ յառաջ Վարդան վարդապետը (Ժի գարու) բանի մը անգամ նոյն բառը գործածէր է, և ապահովաչս չենց կընար ըսել թէ միշտ քրիստոնեայ իմաստով: Էջ 155-6 (տպ. Վենետիկ, 1862) կը գրէ՝ թէ « ի յօթն հաշրիւր երեցտասան թուին կոչեաց զմեզ մեծն հուլաւու էլղանն ի ձեռն Շնորհաւու կոչեցեալ վառաւորելոյ առն . . . որ տարաւ իւրով ծախիւց և զրաստիւց զմեզ և որք ընդ մեզ էին վարդապետը . . . Եւ ի տեսանելն զմեզ ծունը ոչ ետուն կրկնել և ոչ չորեի ըստ իւրեանց սովորութեանն. իրը թէ արքաւունեն՝ Աստուծոյ միայն երկրպագեն »: Հրատարակիշը՝ Ամէշան՝ կը ծանօթագրէ թէ « Այսպէս կոչէին թաթարը զքրիստոնեայս »: Այս կոտըն յիշելով անշուշտ՝ Առձեռն բառզիրըն ալ արքաւուն բառին դիմացը կը նշանակէ « քրիստոնեայց՝ ըստ թաթարաց »: Բայց զարձեալ նոյն պատմէչը, էջ 158, Հուլաւու խանին հետ ունեցած խօսակցութեան մէջ կը գրէ՝ թէ « Ասցի, թէ զինչ քրիստոնեայ կայ և արքառուն ընդ ծով և ընդ ցամաք, ամենոյ սիրա հետ քեզ լաւ է և քիզ աղօթքը են առնում: Հրամայեաց՝ թէ Հաւատալ եմ որ հինչ է. ապա յԱստուծոյ ճանապարհն չեն արքաւոնքն, ինձ ի՞նչ աղօթք առնեն, և թէ առնեն՝ Աստուծած երբ լսէ. մէշում արքառուն զԱստուծած յերկնից յերկիրս բերէ. չըբերէ: Ասցէք որ յԱստուծոյ ճանապարհն կենան և աղօթքս առնեն. մեր եղարբըն հետ մեզ վասն այն են ի

կոռուփէ, որ մենք ցրիսատոնասէք ենք և ցրիսատոնէութիւն կայ ի մեր տանս» : Խնչպէս կը տեսնուի արքաւուն բառը հոս ոչ միայն ցաղկեղոնիկ ցրիսատոնեայ չի նշանակեր, այլ և տարակուսական է թէ ցրիսատոնեայ կը նշանակէ : Նոր Հայկազեանն՝ արքաւուն բառը կը մեկնէ « Թագաւորագն թաթար », և կը յիշատակէ համառօտելով Վարդանի այս կտորը :

Ն. Մատ յետ արքաւուն բառը ցաղկեղոնականի հոմանիշ կարծելու, կ'ընդարձակէ իր աշխատութիւնը՝ ընելու համար պատմութիւնն այն Հայոց՝ որ վաղկեղոնի ժողովը ուղղափառ ընդունեցան : Գրութեան ընթացքին մէջ կը լուսարանէ Մատ նաև « Եմաթ անուան տակ յայտնի Հայերին : Դրանց յունաղաւան Հայեր էին, ինչպէս երեւում է Պ. Մատի բերած մի յունական գրաւոր աղբիւրից, որի աւատօնական թարգմանութիւնն էն առ ունեցել ձեռքի տակ : Բանից երեւում է որ Ծաթերը, իրեւե Հայեր, կասկածներ էին յարուցանում յունական օրթոգրափեան աշխարհում : Եւ մի ցանի յոյն եկեղեցականներ հարկադրուած եղան գրել և ապացուցանել թէ զրանց հերետիկոս Հայերից չեն, այլ ուղղափառ են» : Իրենց անոնց ծար կամ ծայդ կամ ծայր, ըստ Նոր Հայկազեանի ուսմկական բառ մէկ « որպէս նշանակ թշնամանաց » . իսկ ըստ հին բառարանի կը նշանակէ թերի, կիսատ. բայց ինչ քանի մէջ թերի, արդեօք հաւատո՞ց : Չեմ զիտեր ուսկի՞ց առած՝ Հ. Ալիշան կը զրէ թէ (Պատմիչը Հայոց էջ 208 փոքրափիր) ծաղն « ճեղքրուած բաժնուած, ծոած ծրդած նշանակէ », և կը համարի զամանք հայ հոռոմեր՝ որոնք ընդմէջ կեսարից և Ալեքսանդրոյ կը բնակէին : Բայց եթէ Հայոց մէջ կային յունաղաւաններ, Յունաց մէջ ալ կային այլաղաւաններ, միայն թէ երբ յոյն էին՝ կիսատ կը կոչուէին, իսկ երբ հայեր էին՝ Ծաթ, ինչպէս կ'որոշէ Մխիթար Ապարանցի « Ոմանց ի Յունաց Կ ումանց ի Հայոց, որը կոչին կիսատ Յոյնը, և ծար Հայց » : Փափարելի էր որ Մատի այս աշխատութեան գեթ Ծաթերուն վրայ գրած

մասն՝ ամրողջական թարգմանութեամբ ներկայացուէր . մեր պատմութեան մէջ շատ մուլթ կէս մըն է այս Ունինը ժ. դարու պատմիչ մը՝ Ուկուսանէս, որ իր պատմութեան ընծայականին մէջ կը խոստանայ « Կարգել մի ըստ միոջէ՝ ըստ իւրաքանչիւր խորհրդոյ, նախ զթիւ թագաւորացն և հայրապետացն մերոց, և զրաֆանումն վրայ ի Հայոց միարանութենէ, և յոտ այսիրիկ զմկրտուրին ազգին որ ծագմ կութեան Հայոց ըլլալ չեն թուկիր. այլապէս պիտի չհասկցուի զմկրտաւրին ազգին որ Եմաթ կոյի բացատրութիւնը, եթէ չհամարինք որ գրողին մոլեպանդութիւնը այս աստիճան բռնաբարած ըլլայ հայերէն բաներու իմաստը :

Հ. Ն. Ալիքրիչեան

ԱՅՍ, (1906, թի. 3):

Լոյսի խմբագրութիւնն՝ Հանգանակի « քարոզեաց զառաքեալիք, զառաքեալին և յասուքեալին » տարրեր ձեւերուն վրայ խօսելու առիթ կ'ունենայ (Լոյս, թ. 3, էջ 70) . և առիթը տուած է Երրուսաղեմին Գ. Ա. Ռուրատափի խմբագիրը՝ կարապետ Վ. 1902ին առաջարկեց յասաքեալին ձեւը, իրրեւողիդ և համաձայն մեր նախնի վարդապետաց. բայց Գեր. Յուսիկ Եպիսկոպոս՝ հակառակը պաշտպանեց : Խարապետ Վ. իրեն փաստ ունեէ՝ Ն. Լամբրոնեցւոյ, Ալեքսոսի աւանդած և Յունական Հանգանակները . իսկ Յուսիկ Եպիսկոպոս՝ սա պատճառաբանութիւնը, « եթէ պիտի սկսինք եկեղեցական գրուածոց սրբագրութիւնը երբեք վերջ պիտի չունենայ ան, ցանի որ միշտ նորագոյն ձեռագիրներ երեւան պիտի ենքն » : Արբազանին առարկութիւնը կամ պատասխանը արդարացի է, բայց սակայն անոր ալ սահման մը դնել հարկ է : Զաւարկանի և զատարեալին ձեւերու տարրերութիւնը մէկ տափի յաւելուածով՝ իմաստի ընդարձակ զանազանութիւն ունի .

ուստի այս խնդրոյն մէջ կարապետ վ. հաւ-
կառակ պատասխանի չէր սպասեր անշուշտ:

Բարգէն վ. Լոյսի այս թուոյն մէջ կը
պաշտպանէ յատարեալս ձեւը, հիմուտած
Գաթթճեան-Տաշեան լլ. Պատարագանատոյցք
Հայոց հմտալից գործին վրայ: Յայտնի է
որ այդ սփալը մուտ գտած է և տարա-
ծուած մի՛ միայն ձեռագիր և տպուած
խորհրդատեարներու մէջ: Բայց թէ ո՞ր դա-
րէն՝ յայտնի չէ: Մի՛ մատենաղարանի ձե-
ռագիր խորհրդատեարները շատ հնութիւն
մը չունին, և ամէնքն ալ ընդհանրապէս
զառաքեալք ունին: Քենաւոր (տես Լոյս, էջ
71) այդ սփալը տարածովին հեղինակ կը
համարի զթարսեղ Հորլու:

Այս Բարսեղը, որ ժի դարուն կ'ապրէր
ի Հռոմ, մեր բոլոր եկեղեցական մատեան-
ները իրրեւ թէ սրբազրեց!:

Սակայն զառաքեալն ձեւը կարծեմ պէտք
չէ Բարսղի սրբազրութիւնը! Համարել-
Քննասէր՝ կը գրէ. «(Բարսղ) Հորմի փո-
փոխութեանց կարգէն է եւս՝ զառաքեալն
ըսել և ոչ զառաքեալն. և այս փոփոխու-
թիւնը չենք գիտեր ինչպէս մեր Հայ եկե-
ղեցիներու մէջ ալ մուտք գտեր է»: Այսոր
համար զառաքեալն փոփոխութիւնը Բարսղի
չենք ընծայեր՝ վասն զի մեր մատենաղա-
րանի ձեռագիր խորհրդատեարներն ալ զա-
ռաքեալն ունին, և այդ ձեռագիրներէն մի
քանին թէեւ անթուական՝ սակայն զրուած
են ապակովապէս Բարսղէն դար մ'առաջ:
Նաեւ Երուսաղէմ օրինակուած ձեռագիրը
մը 1641 թուականին զառաքեալն ունին,
մինչդեռ Բարսեղ իր սրբազրած ծիսական
զրեցը 1677ին սկսաւ տպելի ի Հռոմ:

Խնդրի մ'ալ յատարեալն և զառաքեարն
ձեւերուն մասին: Զանազանութիւնը ցե-
րականական պէտք է նկատել: Խնչպէս կը
գրէ Հ. Գաթթճեան՝ նախնական ձեւն է յա-
ռաքեալն. յետոյ օրինակողներու զրչով
զառաքեալն եղած. և շատ յայտնի է որ
Հնագոյն մէջ է առաջինը և ուղիղ ըստ
Նիկիական յոյն բնագրին, որ պահուած է
թէ Անբէսուի քովն կը առաջին տարածու-
թիւնը, պատաճեկութեան եռանցը, հասն տարիի
կը առաջանալ է առաջին կը առաջին կը
սերմանն առաջ, կը քաղեն որոնու, կամբարեն հրա-
մեղ պատուղմերը: Այս ընկերութեանց մէջ ալ կայ նույն մը
առն կեանք մը. մասազ հասակի անսաւոյդ տատանու-
թիւնը, պատաճեկութեան եռանցը, հասն տարիի
կը առաջանալ է առաջին կը առաջին կը
սերմանն առաջ, ծերութեան հրամակը.
բայց օգտակար է ամենուն տօնել, առանց սնազար-
ծութեան և աւելի բարձր խոյսալու փափառով, որ
մը որ յիշեցնէ գործն կեանցի շատ տարիներ: — Գո-
գութիւնն և մասնաւոր բարոյ առ Վայզոյ:

Հ. Մ. Պատարեալ

ՎԱԼՎՈՅԻԱ

Թիմիլանտերէն ուսումնաթերթ մ'է վալ-
վայիս, որ կը հրատարակուի Հէլսինգֆինսա
քաղացի մէջ, և որ 1880ին հաստատուած
ըլլալով՝ անցած տարի տօնեց իւր ուսու-
մական շրջանի քանակութիւնակր: —
Այդ տօնին առթիւ հրատարակեց նաեւ
Մագիստրադ թիւ մը, որուն մէջ ամփոփուած
են նշանաւոր փինլանտահէտներու կարձա-
ռուածոյն առթիւ գրուած: Այդ Մագիստրակցին
կը թարգմանենց հետեւեալ տողերը, որոնց
կը պատշաճին ոչ միայն Վալվոյիայի, այլ
նաեւ զայն հրատարակող ազգին բախտա-
կից եղող ուրիշ ազգերու և անոնց թեր-
թերուն: Այս ազնիւ զգացուեներով խո-
հուուն իմաստները բղիսած են ազգիս բաջա-
ծանօթ հայագէտ Աւսուցչապէս կմիլիոյ
ծէզայի զրչէն:

ՔԱԱՆ ԵՒ ՀԻՆՉ ՏԱՐԻ ՎԵՐՁ

Կըրանի այն աներուն՝ որ հայը մրցակից է որդուց,
ուր սիրակի մրցում կայ եղբարց մէջ զէս ի յաղթա-
նակ էմմարտին, կամ զեղեցին՝ որ անոր զարց ու պէր-
տութիւնն է: Եթէ նորուք մը զացած է նու ընութեան
նեռք, կը համի մարդկային ճարտարավութիւնը. և մէկ
ընտանիք յահան մամադրավայր կ'ըլլաս մաքերու՝ ո-
րոնց նաս ու մաս են ասարեր արեալը, բայց հա-
մաշունիք: Համարին անսկնմանութեան մէջ երեւ ցող
անբաժանեանց, հօսպերու, գործերու զաղացին պար-
զելու միունք: Այս ընկերութեանց մէջ ալ կայ նույն մը
յորդորոյդ և առանորդ. և շատերն ապատութեան հաճուից
հնա գերութեան սրբազան պարագերով կը զիմեն մի
և նոյն սպասարկի, կը հերկեն լքեալ դաշտը, նորէն կը
սերմանն առաջ, կը քաղեն որոնու, կամբարեն հրա-
մեղ պատուղմերը: Այս ընկերութեանց մէջ ալ կայ նույն
առն կեանք մը. մասազ հասակի անսաւոյդ տատանու-
թիւնը, պատաճեկութեան եռանցը, հասն տարիի
կը առաջանալ է առաջին կը առաջին կը
սերմանն առաջ, ծերութեան հրամակը.
բայց օգտակար է ամենուն տօնել, առանց սնազար-
ծութեան և աւելի բարձր խոյսալու փափառով, որ
մը որ յիշեցնէ գործն կեանցի շատ տարիներ: — Գո-
գութիւնն և մասնաւոր բարոյ առ Վայզոյ:

Անեն երկիր սկի իւր փառքերը, և անոնց վրայ խո-
սլու և զանոնց գոյւելու կը փութան իմաստուն քա-
զաքացիք, աշքերնին բաց, և մոքերնին արթուն, դէպ